

ԱՌՈՒԱՐԴԱԳՐԱԿԱՆ

ՀԻՆ ՀԵԾՈՅ ՃԵՂԻՈՑ ԸՆՈՒՆՆԵՐԸ
(ՀԱՐԱՀԱ-ՆԵՐՆԵՐ)

ԺԴԻ. ՏԱՐՈՅ ԳԱՅԱՆԵՐԸ:

Տայրը ըստ ԽԱՍ.ի 35 ութ (ըստ ԽԱՎ.ի 610^o ին) գաւառ ունի՝ “Ալոյ” յեղծ կուսէ, յորմէ բիսն աղբիւրը գետոյն կուրոյ ի գեղջէն որ ասի Արդիշուն եւ եւ մասս կոյց ըստ երկայնանիսա գաւառին զնայ եւ գաւառայ առ հրամիս, ընդ Արտահան, թանեւ ընդ Սահման, եւ ապս գաւառայ յերմ մինչ ի կարգի ծովն նոյն քառ մասի կորայ, Բերդոցիոր, Պորտացուոր, Շահուոր, յերմ, եւ ըստ Հասարաց Բանիու եւ Ալբորցոցի իրենց գետուակը, որը մերս ի անձնն է Յան (Կարպատուուշ): Արոց ըստ մարդ Ալբանցիոր առ Պարսկաց մրամին, ընդ որ իշխան Յոհան, գալով ի Սպերայ, անցան առ Թօնիարս բերդով ի Ալբու, եւ անոնի յերմ, ընդ Կեփու, ընդ Մըրու, եւ ընդ Մըրու եւ ընդ Մըրու եւ ընդ Մըրու (այս վեց կամ այս վեց):

Այս կոսրին վայ ունին հետեւեա գիտութիւններն: 1. Կոյ գաւառը = վարչ. Կոյ ԽԱՍ. առ էջ 28 կամաներ կուրի աղբերաց երիբը, երտ կըսէ Ան (այսինքն՝ Կոյը) գալով ի կոյ գաւառէ ընդ ուղրուսո Զատախաց, եւ Բրոստ Description 80^o “Կոյը (Մարտուոր):” կոյ Արման լեռներէ Կոյակն վեր: Մէկու անունները անձ Ալինսոս քով է, առ էջիւն կ'երեւայ թէ Կոյը ականք, կը շաշակաէ թէ էն Կոյը անուն սեաւականն առ Հասարակ Կորոյ է ԽԱՍ. 28, 35, բայց տեղը անունները շատ ամեամ այլ եւ այլ հոգևանց համամատ կը հորինն: 3. Յան տեղ՝ ամէն տեղ Վան կարգալու է յան Յօնա Պրկոսու. 1, 288; 2, 464. Այս այն գետն է, որ Բարձր Հայքին բիսնովը՝ Բարերդն, Սպերն ու Գետերեկն կը շշալիք եւ Բարուսի Հասարացին կողմէն Սեւ Ծու կը թափի: Առջ մէկ ուրիշ անուն ալ Ականին էր, զոր եղերացիք կը գործածէին: Քանի որ Եղերացիք գետին ամէնն սորին ընթացքին վայ կը բնակէն, ուստի Ականին գետին ամէնն սորին մասն էն անուն էն անոն ծով թափէն յառաջ էն Օլթիւսի հետ միանալէն եաբը: Եղերացիք կամ անուն նախ Ան անունով կը մեկնէն, եւ յետոյ՝ Անի Համար կը գործածէն Ականին որ է Ան, որ գայի Մեծ Հայոց, ԽԱՍ. 27 (Եղերացիք երկին մէջ). “Ականին որ է Վան, ԽԱՍ. 30 (Բարձր Հայոց մէջ).” Գայան Ականին (տարբ.

¹ Բան խոյց եղան Անուն գուրու ինչան է:
² Եղերացիք կամ Եղերացիք կամ Եղերացիք կամ Եղերացիք յարաբերէլ:

3 Պրկոսիսի քով 1, 289 գիտական Փառա դրու ան Ե փախանակ Ականիսի:

ընթերց՝ Ականիսիսի), որի կողմանէն Տայոց բղիսեալ՝ երթայ զիհուսոյ արեւմոցի, ականիներով ընդ երկը՝ մասնէ ի Պատուսո, Պետունդ 168 = Ասոզ. 134: Վիրը արտկետ ճորով կ'անուանեն եւ ասով կը հակենան նախ Օլթիւսի (Brosset անգ 108 — 120), որ Բանենց (լրաց. Բասին) Հարաւակով գտնուող երին լեռնէն (Բասէ անգ 108, 120): կոյ գայ եւ Կարիսն եւ Օլթիւս ըստաւ տեղաբան կ'անցնի. երկրորդ՝ Ճորով կը հոգն նաև գետին ստորին ընթացքն, Սպերէն եկուն արեւմուն բազին հետ միանալէ նորոք: Այս արեւմուն բազին, որուն վասն են Բարերդ եւ Սպեր, Արաց բոլ կը կոչուի “գետ Սպերոյ, որց նաև Շորով (Բասէ անգ 114, Պոտ. Վրաց 20): Խաղական անունն էր Կականանը: 4. Պարտ լըսը, մի. Պարսածիր մասամբ Տայոց արեւմուն անշանի կը կազմէր (Տիրամիսն), որց մասամբ Տայոց ներարար կը մանէր (Հարաւակն), տեղ մինիք. Հաւասու. Ա. 84 — 85, Հակինալը Քէ. Էջ 66 եւ 508, Մարգարտ երաշչ. 116: Այսուրան Պարմալ անունը պահած է Պարսկա անունը. տես Լինչ քարտէղն Parkhal անուն տեղն ու Parkhalmountse, Parchal’ Parchal-սիք վայ եւ Balchar (sic) dagh = Paryadres աշխարհացուցն ն: Կիպերի (Tirabzon), Պերտիկերի հրամակաղութ: 5. եւ եւ երիր ԽԱՍ. 27 կը նոյնացու կողքիսի հետ Վէլ-լ կը յիշէ Բրուտ (Histoire de la Géorgie 1 [1849]) էջ 307 Սահմանի մէջ, իսկ էջ 559 Կարպէրի հետ (Թաւաւոր Սահմանի շատութէն եւ նոյնացք գուաց եւ նիգալիք հովիտ մուս) եւ էջ 579 Անարայի հետ (ունաք Անարա գարման, այլք Կեղալի հովիտը): Մորլու (Հմէն. Murgul-su Լինչ բոլ?) եւ Մըրտ գաւառներն կ'երեւայ թէ որիշ տեղ յեցուած չեն:

162. Կոյ (առա. Կայ) ԽԱՍ. 28, 35, ԽԱՎ. 610, Խոր. 74, 82, Պետունդ 168, Ասոզ. 134, Քաղ. Կայ՝ քաղաք եւ քառա Կոյը աղերաց ասհամանուուն մէջ Բրուտ անց էջ, 72, 106 եւն. Այժմ՝ Goleh Լինչ աշխարհացուցն վայ: — 163. Բերդացիոր ԽԱՍ. 35, ԽԱՎ. 610, Բերդացիոր թումը. Կիբէկցի Խամբանար քով է. Տիրամիսն էջ 371: Անշանի համեմատ (Մեծ Հայոց § 51) գաւառը էր Օլթիւսի մէկ ուժանդակներն Պարտէշ-շայիք վայ: Ասոր վայ կը գտնի Լինչ եւ Կիբէկցի (Tirabzon) Պարտէշ անուն զոր Անշանի անդ, հի հոյ. Պարտէշ կը համարի, որմէ իւր անուն առաջ էր գաւառը. տես Հուն Զուն. Զ. : — 165. Ա-իւ, տարբ. Բնթէրց, Ճ-իւ-ու ԽԱՍ. 610, Խոհիք. ՀՀ. 371, Ճ-իւ-ու ԽԱՍ. 35, Ճ-իւ-ու St. Martin Mém. 2, 366: — 166. Բ-իւ-ս ԽԱՎ. 610, ԽԱՍ. 35, տարբ. Ծին. Բ-իւ-ս Խոհիք. 371, յի. Յօհատ, Յօհաչ: տես վերն էջ 295 = 167. Ո-իւ-է, տարբ. Բնթէրց, Ճ-իւ-ու ԽԱՍ. 610, Խոհիք. ՀՀ. 371, Ճ-իւ-ու ԽԱՍ. 35, Ճ-իւ-ու St. Martin Mém. 2, 366: — 168. Բ-իւ-ս ԽԱՎ. 610, ԽԱՍ. 35, տարբ. Ծին. Բ-իւ-ս Խոհիք. 371, յի. Յօհատ, Յօհաչ: տես վերն էջ 295 = 167. Ո-իւ-է, տարբ. ԽԱՎ. 610, Խերքական յուու-է Փարպ. 428, բայսու. յուու-է Փարպ. 443, յուու-է Փարպ. 428, բայսու. յուու-է Փարպ. 443, յուու-է Փարպ. 428, բայսու. յուու-է Փարպ. 443, յուու-է Հայադիտ. 1, 114. Փարպեցւ քով:

1 Քացաց Ականիսի, Հայ. Շաբախ Սուլ. Մամիկ. 57:

էջ 443 եւ շար. տրուած տեղեկոթեանց համեմատ գաւառու եր Բարձր Հայոց Շաղողը եւ Այրարատոյ Բասեան գաւաներուն մօռք: — 168 եւ 169 Աւրել եւ Կոյոր ԽԱՍ. 610, ալբոր ուղղողոյն լրկ Քչ գաւառ. Ալբորոցի՞ր ԽԱՍ. 35, հմմա, տորեր ընթերցուածներն ԽԱՏԾԵԱԿԻ քով: ՀՀ. 371: ԽԱՍ. 35 կը յիշէ զիւռիս (զԱքաբէ) եւ զԱզորդացփոր՝ իւրեանց զետակօք, որը միար անհար իշանն ի Վշն եւ ասոն կ'իշանայ յայտնապէս Օլթի Հայոց ու Թորթում սոն, որ Խշոնի մօռեր իրարու հետ միամալը՝ ՎՀՀ-Շորոփ կը թափին: Բայ այս՝ այս գաւառներն այս երկու գետերուն կողմերն երին Այր բուտածին հետ կը համաձայնի՞ Հ. Կիպերտի (Carte générale) եւ Ար. Կիպերտի (Tirabzon) աշխարհացոյցներուն թորթումի լիճին հարաւակոզիք, Թորթում-սուխ վայ Ազր անոն տեղը շշանակելիք, զօր Ավելան Ազրոր կը գրէ (Մեծ Հայոց Է 46), այս Ազր-Ազրորն այս տեղն է, որին դաւառ-կողուան է Ազրոցփոր (Վիշան անդ Ազրոցփոր), տես Հած. Զ. — 170. Աւել-ց իշ ԽԱՍ. 610, Աբ-եւ-ց իշ ԽԱՍ. 35, Ա-Ե-Ե-ցից Հանդ. Հայոց. 1, 114, վայ Ա-Ե-Ե-ցից? Brossel. Histoire de la Géorgie 1 (1849), 269. Գաւառու Պարիսար լեռանց բովն էր՝ ընդ մէջ ձորովին եւ Թորթում գետոց, վասն զի իր անոնն առած է Արսիսէ, այժմ կրօփի ընդ մէջ կիսկին եւ Պերտեկի (անժ Ար. Կիպերտի Tirabzon), Ավելան Մեծ Հայոց Է 49. Անոնն նախամամբ տես Զ. Հած. Դ. Գաւառներուն թուումն եղած է արևելքէն արեւմուռ ուղղութեամբ, ամենէն արեւելքան կող գաւառէն կորի վայ՝ միշնէն ամենէն արեւելքան Արսեացփոր գաւառը ուղրոին վայ: Գաւառներուն իրարունկամամբ ուղնեած դիրքին վայ անս ԽԱՍ. ի 35 ակնարկութիւնները վերն էլ 376:

Հայոց (Խնմին. ՀՀ. 373-375) Տայոց մէջ կը դնեն հետաքաշաւ տեղըն եւ առանց որչեւու. թէ որ գաւառն մէջ է. Աբ-եւ-ց գիւղ Փարպ. 333. որ գաւառն էլ Աբ-եւ-ց գիւղ Փարպ. 2. Զիւնի (ՀԱՅ. Զիւնիք-ի թ?) գիւղ Փարպ. 282. Յ. Եր-եւ-նի բերդը Փաւառ. 128, զօր Կիպերտ դատ է այսօրաւ իրասնի մէջ ձորոփի վայ՝ այս գետին Օլթի Հային հետ միամալէն երեք, անս Ար. Կիպերտի Tirabzon քարտաց: 4. Թուում-ը ամրոց Լեւուն 26 = Անոց. 124, նոյն Հայ. աշխարհացոյցներուն ԽԱՍ. 35 Թուուրը բերդին հետ, որ կ'իշայ ՎՀՀ-Շորոփի վայ՝ ընդ մէջ Տայոց Արսեացփոր եւ Գուգառաց Արսեաց գաւառաց, որ է ըսել այժմ մատեն կրօփին եւ Կարթէսիք մէջ, եւ վազան աշխարհագրութեան (անժ Էջ 308) Թուուրըն հետ չի կրաք նոյն ըլլալ: Քանի որ Հայոց պայն Տայոց մէջ կը դնեն, կը նայ նադիրը լւալ թէ արգելք Արսեացփոր գաւառն կը վերաբերի: 5. Գիւղ Էշանաց Խնմին ՀՀ. 373, վաց. Բրոստ Histoire de la Géorgie (1849), 605, պայու ալ Էշանաց Թորթում-սուխ եւ Օլթի շարի իրարու հետ միացած տեղըն հրավասկողն արգելք իշանուն կը համարի, բայց Անուրաք արեւակուունը կը նուն: Ծիրականաւ ըստ Խնմին. ՀՀ. 373, Նոր Հայ. 130, Էշանան՝ Ար. Կիպերտի քով (անդ): 6. Միւում-նի գիւղը, Բաշ-սենյ Դու գիւղն երկու փարսան հեռու Փարպ.

414. 7. Ար. Ան-Ն գիւղը՝ Պարման Մերտոնց սուրուոր Փարպ. 219, զօր Ավելան Մեծ Հայոց Է 49 այժմ-մատ Օշնախի հետ (Odnagh կիպերտի Carte généraleն վայ, Oshnagh = Vordjnah Ար. Կիպերտի Tirabzon քարտէին վայ): Քանի որ այս տեղու կրօփին մօռեր է գէպ ի հարա, Արսեաց գիր գաւառն վերաբերած պիտի ըլլայ: 8. Ա-Ե-Ե-ց (յ.ք. սեւ.) Քաղաքը, Ա-Ե-Ց (յ.ք. ՀԱՅ.), Անոց. 189, 278, Լասոփի. 4, 6, 9, ինչպէս արգէն Խնմին. Նոր Հայ. 126 եւ Ավելան Մեծ Հայոց Է 51 ըստ են, այժմ էն, Օլթի Էն Օլթի Հայի վայ, վաց. Օլթի Բրոսէ անց 118: Արտ իր հին հայ. ձեւ յ.ք. Հյագ գնելու ենք: *Ունին, որ Հայոց բերնին մէջ հարկ էր որ հրմաց *Ունին ըլլայ: Այժմ Օլթի էնէր՝ վական-թթական է: 9. Հա-նին բերդն Անոց = Առու աշխարհների կամ գաւառին մէջ՝ Լասոփի. 4 եւ 82. Հ-ա-նին յեւան վայ Անոց. 276: Ազրոդացփոր գաւառին մէջ էր, եթէ Խնմին. ՀՀ. 375 Բրուամը Անոց ի կորպաց վիխանի Աւուի: 10. Աւ-նուն Խնմին. ՀՀ. 375: Ա-Ե-Ե-Ց (յ.ք. Սարուան Անոցին 93, Խնմին. ՀՀ. 375 Ազրուան 93, Խնմին. ՀՀ. 375 (Օլթի հետ միշտած), այսօրաւ Նորմանն ըստ Խնմին. ՀՀ. 375, Նոր Հայ. 125-126, Ավելան Մեծ Հայոց Է 51, անս եւ Ար. Կիպերտի Tirabzon քարտէզ:

ԺԵ. Այբուբենց բառները:

ԽԱՍ. 33 կ'ըսէ. “Աշխարհ Այրարատ... ունի գաւառ վեշտասան”, ըստ Բարձր Հայոց՝ գումանէն, ընդ որ անցան երարակ գետացեալ ի Մուուց գետոյ, որ (Երասիք) բաժանէ զիւռելէնու ի հարսւու եւ զիւռելուն էլ զնուանունի՞ ի հրմափի, դնարդ ընդ մէջ Աբշուանեաց. որոց Բայէւ-նուն և Ծաղկունի ի հարսաց, եւ վանադ եւ Շերտ ի հրմափի: Երու Եկեալ գետն Ավունու (Անու-ւուն) հանդեր Անդադէտուն, անցանելով յեկից կուտ Մարգիկուսուլիք, պահինու Ծուունուուն՝ աւ անի եւ Մըկնու եւ Եւու-նուր-լուու քաղաքի, ինձնէ յերափի: Եւ Արտանի զիկին անին ի Տաղլուսնէ ի անդ մէն որ կոչվ Ա-վի, եւ զնարով ընդ հրմափի պատելով շնչառական լիւրամին՝ առ Բար-

1. Այս տեղն Խոսկան եւ Լասոփիթացացը յս ծանօթ չէր հնու գրութիւններէ, եւ այս պատճառաւ աւ ասուր անոն պատճառաւ ուղղագութեամբ յնի գրեր, ոյւ իրենց ժամանակին արտաքրութեանը կամ Հշմանը շամիսաւ, երբ որդին հին հայտական էլ ու եղած էր, եւ Խոսկացը անչեւ:

2. ԱՎԱ. 610 քան գաւառ կը թուէ:

3. ԱՎԱ. Ե Բառաւ, բագրին մէջ՝ Բայունի գրեսակ է:

4. Բնագրին մէջ՝ Մարցանը սիւալ է:

5. Կարգավ Հանունի:

6. Բնագրին Մարտունին պիտու է:

7. Անունը Արքանունին կարգավ Շիրամանէ: Դիէց կուտ Մարգիկուսուլիք, ասուն Եկեալ անին Ավելան (Երասիք 18). Երասիքնուն ուղեւ կը համարի, բայց Անուրաք արեւակուունը կը նուն: Ծիրականաւ ըստ Խնմին. ՀՀ. 427 պայու անօին անգամ Յովհ. Աթ-է քով Կը յաջուի երս անդապատ գիւղին նկատամամբ տես Խոր. 117:

8. ԱՎԱ. ԱՎԱ գալ:

ւան գերբարձր, խառնի ի բարեւանդ գետ։ Եւ
երասին թողարք զԱՅԻ հայէր քաղաք՝ ի հիմարին եւ
վլաւունում է, յորմէ բղանն աշղիքը Սկեմանուր²
գետոյ, եւ զիւքն զԱՅԻ հանձնաւ։ Տա է ըստ ելցի Նորի,
յորմէ բղանն աղքիքը Քաղաք-է գետոյ, զիւքն ինչ
լեճանագագաթ Մ-է-է-։ ի հարա թուոս երասին.
յորի թիկանց տարածեալ Կոփին³ գաւառ։ Եւ
անցանէ երասին յելցի Կոփին Աղուարդուոր քա-
ղիքի, յորում մայր եկեղեցեաց կաթողիկոս, եւ
մարտիրոսոս հեաց մատուռունքն։ Յօրոց յելցից բղանն
աղքիքը Ա-ո-դ-ն գետոյ որ է Խօօզօր, եւ խառնի
ի Մեծամուրք⁴, եւ ապա յելցի նորա գագաթ Ալուտ,
ու արգաբար ապաս, որոյ ափառնքն ընին ի Գետու-
լեճանէ, ի Ա-ն-ո-ր-ո-ւ տեղոյ, որ ի Բնանելով ընդ
Դում, արբուցանէ զամենայն Ռուռան Հայոց, եւ
անցանէ ընդ հարա անկանի յերասին։ Յօրոց ի
մեջ շինեալ է Արդուուր քաղաքը, ուր յառաջին
ժամանակն անառուորդք⁵ Մեծամարքան, ի հիշ այժմ
փոխեա, զնացան Մեծ ամարքայ, խառնի ի մոնից
կուսէն, իսկ յելցի հուսէ Դուռանյ են գաւառը Ա-ը-
նոյց եւ Արդ-յ կորմն, ընդ մէջ կարգ Ա-ցոց
Զօրոց և Երանց գաշտի, ընդ որ հոսի գետն Ար-
դունի⁶ (?), առ Արդուույ⁷ Քաղաքով, անցանելով
ի հարա խառնի յերասին։

181. Ρα-ε-τιν ιυ-ψι. 610, έρ-η-την ρα-ε-τη-νη
(κωρτ-ω) βι-ε-τη-νη) φω-τη-νη, 10, φω-τη-νη βι-ε-τη-νη
φω-τη-νη, 55, 139 τε-νη, "α-νη-ψι-νη κε-ψη-ρην φω-
τη-νη",⁹ ιυ-ψι. 75 (= υ-ψη-νη), βι-ε-τη-νη+ ψε-ρη.
139 = ψη. Φασινοί ιρ-χω. 4, 6, 5, 5, εδ-η-νη.
Φάσις ποταμός ιρ-χω. 4, 6, 4, φε-την ρι-βα-ε-νη,
αγ-θε-ρι-βα-ε-νη¹⁰ ρι-βα-ε-νη απ-ε-νη κε-ψη-ρην φω-τη-νη
ψη-ψη: Α-μ φω-τη-νη μέλην έρ-η-την φω-τη-νη,
Π-η-θη, Π-η-θη-νη, Π-η-θη, Π-η-θη-νη, Π-η-θη-τη,
Φω-τη-νη, Υ-ψη-ρη τε-νη αν-την ιε-ρη-κην ιν-τη-ρη. 42.
384 δε ς-ω-ρη, ιν-ρη λη-η. 88 τε-ρη-ρη — 172.
πρ-ε-τη-νη+ ιυ-ψι. 33, ιυ-ψι. 610, "φω-τη-νη φω-
τη-νη-νη-νη" ιυ-ψι. 83, αν-βι-νη-νη πα-ζη-θη αν-την,

2. Այժմ՝ Շերիան-սու:
 3. Արդարաբազի գ. Բողոք:
 4. Այժմ՝ Ալակեօզ դաշ:
 5. «Քարսախ» Քարսախ Հա:
 Բնություն Խորի է, Վազոն զե՞ս՝ Գո:
 աշխ. 422: Քարսախ այժմ կը կո:
 պան աւտնինեռու Քառու:

Յ Գաւառու էր ըստ ԽԸԱ.Ի Ել 32 Հյատինն Ազատ

Ա թէ այս Անեծամաւրն ո՞ր գէան է, մով թէ կը մայս
Ա մէ անեսէն այս Անեծամաւրն ի՞նչ է առ անձնական է

Այս տաղմբն ուր լինածաւը կը յիշուի, ան Հած. Զ. լիքէամաւը անուան տակ: Տես նոյնակէս Հած. Զ. Հրադան պետք, որը մեղն առանց միւնքաւ Թողութիւն:

7 Այս է Գեղաբեռնեաց Գիշ լեռը Խոր. 28, Սուտ-
Աբ. 7, Յոհ. Աթ. 181:

8 Բնադիրը լըսեր թէ Մէծամաւը որ գետին հետ
կը միանար : Բայ Խոր. 126 Խրամիալ հետ կը Խռանուելո

9. "Կամ Փոքր Բանեան կաշտած՝ Ստորին Բա-

սեանին զայնազառութեամ Ամբողջ Այլրարան 15:

1. Ծիրակ, 2. Անհանդ սխալ է, ուղղվել է ԽԱԱ. 34՝ Վանանդ եւ Ծիրակ, ինչպէս որ գաւառներուն շիրը ալ կը ցոյցինք: — 180. Արտօնութն ԽԱԱ. 34, ԽԱԱ. 610, Ղետոն 15 (աեւ. Արտօնութն, տարբ. միթերց, 'Արտօնութն, ուղիղ' Յովհ. Կթզ. 12, 63 (աեւ. Արտօնութուն), Ասող. 83, 87, 106 (բացառ. Արտօնութուն), 141, 160, Ափր. 42 (բացառ. Արտօնութուն(=)է), իսկ ոռ Արտօնութն Եղջ. 60, Խոր. 27, "ոսն Արտածն կուցեցեալ Երինն, Խոր. 207, 213, գաւառը կոչուած՝ "ոսն Արտածնը": Ասոր. 75, "Արտածն կուցեցեալ ոսն Արժոր. (շարունակող) 300, "կողմէն Արտածնը Եղջ. Յովհ. Կթզ. 39, աեւ Զ. Հած. ի մէջ: Այս գաւառին մէջն ենք Օսման, Արտօն, Եղջ. Եղջ. Քարութիւն, Թալին, վայս և ին Խոր. 24. 439—442: — Ասէի սկզբաւ՝ ԽԱԱ. մեծակու կը խոտրի ԽԱԱ. է, ԽԱԱ. վերդիշեալերէն զամ' կը յիշէ նէի եւ կոտորէ գաւառներն ալ եւ կը օփօփ այսուն համեմ քաղաքաց ոք եւ քեզոց վայ: Բայէ է թէ բնագիրն ամորուակն չէ: — 181. Ճ-պ-ու-ն ԽԱԱ. 610, Հմբ. Ճ-պ-ու-ն 209, 52, Ասոր. 286, Ասող. 99, Կթզ. 71 և ոռ Մ-ու-ն Արտածն 62՝ *Մ-ու-ն (աեւ. Մ-ու-ն, Տյց. Մ-ու-ն) Ադաթ. 576, Խոր. 58, 125 (Դասա ստրութն Մասեաց), 126, 130, 139, 209, 213 Խանանու (սիսամիք Արտարտ անուանուած) լուն՝ Երանախ Հարաւայովը: Մասիս = Սիփան լեռան վայ տես վերն էջ 245 եւ 248: Մասեաց ոսն անուան առաջն անդամ ԽԱԱ. ի մէջ (չ 610) կը հանդիպի: Այսաւեկ եր Այսուն Խոր. 42. 455, որը Փարզ. 376 լուն Մ-ու-ն կ'անուանէ: — 182. Կոտոր կ'անուանէ (աեւ. Կոտոր-ի ուղիղ) ԽԱԱ. 34, ԽԱԱ. 610, Արժոր. 88, 286, 309, Ղետոն 7, 11 (Կոտոր-ի Զեռագիրք, Կոտոր-ի ասպրութիւն Երանախը, 18. Ասող. 116, 116, 120, 122 (տորբ. միթերց, 'Կոտոր-ի' Ասող. 278), Կթզ. 29, Գոտոր Սեր. 68, 94, 108, 109, Կոտոր-ի ուղիղ Խոր. 209, 227, Հաբագյու կ'եթ (աեւ. Կոտոր) Փարա. 16, 187, 251 ('Երիբն կոտոր, երիբն կոտ գաւառին'), Յովհ. Կթզ. 42 ('գաւառ կոդոյն եւ 'Կոտ գաւառ':), Հայոց Փաւառոս դիտեր նաեւ կ'ոթ անուան՝ հովոր բարին հետ միանալը, ինչպէս որ իր բարարութիւնն էջ 106 կը ցուցնէ: 'Ի հովիտն անուանեալ ի կոդ գաւառին այս է՝ Կոդ գաւառին մէջ, որ նաեւ՝ "Հովիտն կոդայ կամ՝ *Կոդ հովիտն, "Հովոյ հովիտն կը կոչուի, յն. Կոչութիւն կոստ. Պորֆ. de cerim. էջ 68/1: Անուան հետամամբ տես Զ. Հած. Այսաւեկ էին Բարդ-բառ, Արշի-սան, Դորջիւն, Արժուն Խոր. 24. 447 եւ շար.: — 184. Աւշտ (աեւ. Ալշոց) ԽԱԱ. 610, Ադաթ. 641, սեռ. Ալշոց Խոր. 78 (այսաւեկ Գուգարաց գաւառներուն մէջ յիշուած), 161 եւ 265, իսկ սեռ. Ալշոց Ասող. 35 (Խոր. էն 78), Ասոր. 73, Արտածն 86, 188. Ծիրակայ հիւսիսակոզմն եւ սահմանակից' Գուգարաց նահանգին, որոն կ'ընծայէ գաւառը Խոր. 78, ինչպէս որ Յովհ. Կթզ. ալ սիմենտներն ընթացմանը կը մասնակի կ'ընթացմանը:

1. Զննուանի (ՀԱ. 452) բայլ' Տաշիրի հետ կը յիշէ ('Կողմանց Արցաց եւ Տաշրայ'): Այսին աւ Այրարատուն էջ 127 մէտ է այս գաւառուն աւելի Գուգարաց նահանգին ընծայելու': բան թէ Այրարատուայ: Վրական Ալոյդ ձեւը Բրոսել բայլ' (Description 148 էն) ըստ այս ձեւէն է՝ սիմենտ ընթերցմանը: — 185. Նէր ԽԱԱ. 34, ԽԱԱ. 610, Սեր. 80, Յովհ. Կթզ. 44 (Եղջ ի սիդ գաւառէն), Ասող. 87 (Եղջ ի նոյս գաւառէն), 105 են, Նիուուն Արտառն այս: 416, աեւ Հած. Զ. ի մէջ: Այսաւեկ էին բայլէ Հրազդանին վայ եւ Քասարի ախուճը ԽԱԱ. 34, Նմանապէս Փաստամիլոր, Եղողուարտ, Թէլիսէն, Մոյր Վան եւն. Խոհման, ՀՀ. 452—454: — 186. Կորոյ, ԽԱԱ. 610, "գաւառն կոտեից, Սեր. 45, "Նահանգ կոտեից, Յովհ. Կթզ. 37, "Նահանգն կոտայից, Յովհ. Կթզ. 52, "ի գաւառէ կոտայից, Ասող. 81, 105 (Հեռապէի՛ կոտեից), 106, 109, "գաւառն կոտայից, Արժոր. 88, ի կողմէն կոտայից գաւառի, Յովհ. Կթզ. 172: Այսաւեկ էին Երեւ-ն, Զ-ի, Այս-իցից իւ-ն եւն. Խոհման, ՀՀ. 454—456: — 187. Մ-ու-ն ԽԱԱ. 610, սեռ. Մ-ու-ն Ասող. 106, Եղան գետին վերդիշ ընթացքին վայ: Գու-ու-ն քաղաքով, լու. Gorneae Տահիսոս Տարեգր. 12, 45: — 188. Վ-ու-ն Խ-ու-ն ԽԱԱ. 610, Հրազդան գետին վայ Խոր. 29 = 84. սեռ համանուն թիւ 37 եւ 105 գաւառներն եւ անուան Զ. Հած. ի մէջ: — 189. Եւ 190. Ա-ու-ն Դու-նոյ վել-ս որոշն Շ-ու-ռոր, տարր. ընթերց: 'Ո-ու-նն, Դու-նոյ ուոյս միւն-... ԽԱԱ. 610: Այս անունն երկու գաւառի համար (ԽԱԱ. 610 քան գաւառ կը թուած Սյարարտուայ մէջ) չի կոնար կ'ընթերց Արաւ. ԱԱ. 34 ի բայլին գաւառ կը մէջ Խորին, Աստան Հայոց և Արածանի մասն կ'ունի: Փարպ. 430, "ի բուն ոստին Հայոց ի Խորին, Փարպ. 542, "յոստանն ի Խորին, Փարպ. 479, 525, "բայց յիստանէն ի Դիմի քաղաքէն Յովհ. Կթզ. 39, "գան Ազատ... իշխանուղ չնդ Դու-նն արցուանէ մանենց նատան Հայոց ԽԱԱ. 34: Նետե Ասունն Դու-նոյ: "յոստանն Դու-նոյ եկն, Սեր. 77, 79: Ոստանն Դու-նն ըստանն է քաղաքն ի իրեն վերերեբալ Երկուլ (ԽԱԱ. 34): Եւ սոսոն (տես Հած. Զ.) Եղուուեր ի բայ Խոր Հայստանի մարտութեան, վայն զի Հայստանն թաքարութեան բարձուելէն ետքը պարսիկ Մարզպաններու իշխանութեան տակ եր, որ Դու-նն կ'անեկինչ Յառաջ, եր գետ Հայոց վայ Բագաւուրը կ'իշխանին, Ազադշապան (ԽԱԱ. 34, ԽԱԱ. 611) եր թագաւորանիստն եւ այս պատճառաւ ալ եր՝ "բանակոթիւն ստանին արքունի թագաւորայն՝ Փարպ. 28: —

1. Զննու եւ. Յովհ. Մ-ու-ն կոտեւն ալ՝ "Դեւնց գուշ-տիւն վայ ի սոսին. "բանայ գուշտն եպիսկոպոս Զե-նու 25, 'ի Դու-նոյ գուշտն' Յովհ. Մ-ու-ն: 45.

2. Արցաց ամբարտութեան ժամանակ ալ մայրաբար մաց գուրին ու արար. Տահիլ Վահագու 194, 195, 200 եւն:

190. Գուշն Շարու՞՞ երախայ վրայ ԽԱՎ. 610, Արծ. 247, "Շարու՞՞ գաշտ" ԽԱՎ. 84, Յովհ. Կթ. 102, ԽՆԺԸ ՀՀ. 462, "գաշտ Շարոյ", Օրբ. 1, 280, "զրամք ածեալ զգոր Շարու՞ անուանեալ գաշտ", գայ հասակ միմէն ցմեծ մայրաբաղդան Դուչին, Արծ. 300, Այստեղ՝ Արծրունին շարունակին քով Շարու՞ գաշտ կը բառի տառին անդամ բլամպ, հմմ. Թովհ. Կիլիկիցի Խնճճնեանի քով ՀՀ. 462, մինչ Արծրունին ինչնին էջ 247 կը խօսի ուշ Շարու՞ գաշտին վրայ: (191) Ուշ-յու եւ (192) Արծոյ իշ-յա (ԽԱՎ. 84) գաւառներուն նկատմամբ առ Այշան Այրարատ 441 եւ շար. Այս անուններն առաջին անդամ կը գանենք նշելիք քով 57, 71 ("Իշխանն Ուրծայու") եւ 139 ("Այրարատոյ" ի գեղը յԱրածայոյ):

Գաւառներուն թուումը կը կատարուի պատեղ՝ երախայ ընթացքին համեմատ՝ ամենէն արեւնետեան բատան գաւառէն սկսելով միշչեւ ամենէն արեւելքեան Արա գաւառը: Գաւառներուն ու անդամ բարացներուն եւ գրիւերուն եւն միշտ գիշեին նկատմամբ առ Այշանի մեծ երկն Այրարատ, Անեստ. 1890:

* * *

Քանի՞ որ Տոյք Հայաստանի մէջ միշտ եղած չեն, ըստ է թէ կար ժամանակ մը, երբ ոչ երկիր մը եւ ոչ այ տեղ մը՝ հայկական անոն մ'ունէր: Այս ժամանակը շատ հեռու չեւ, եթէ Հայկայ որդին Քրիստոն յառաջ է, գարուն ցալածած են արեւմտեան եւ կենցրանեան Հայաստան, ինչ-պէս մերն (էջ 292) ընդունեցացի: Բայց որովհետեւ մասնաւորապէս երկիր անունները ուղիրաբար չեն բաժնենքի պէտ երկիրն, որուն անուննեն, ուստի զարմանալի չեւ, բայց սին հին ժամանակներէն քասի մը նախահայկական երկրաբառներ մեցած ու անցած ըլլան՝ յետնադպյան ժամանակներուն: Թէ երապէս պայսկն ալ եղած է, վերն էլ 291 Ծոփի, Անձին, Նորիք և թերեւուն անունները ցուցիցին: Բայց ի յառաջ նորուունէ հաւանական չեւ, որ միայն պատանենքներ մասահայկական ժամանակէն մացած ըլլան, նա մասնաւոր էթ ընդունելուն ենք որ վերն նշանակուած անուններէն մեծ մաս մը ինչ նախահայկական անուններէն կը գտնուէին իլք բրոտին խառուտէական եւ ասորեստանեայ սեպամքիր արձանանգրութեանց մէջ, եթէ ասոնք՝ վերջէն Հայաստան բուռած երկիրն ամեն երկրաբառներուն մեծ աւանած ըլլային: Սարաբանի յշած երկիրաներուն մեծ աւանած ըլլային բառը (ի հարկէ ոչ ամէնը) գեռ կը գտնուէր և. եւ յաշորդ գարերու հայ մասնագրութեան մէջ, Աւասի ընդհանրապէս կրնակը ընդունի թէ արեւմտեան եւ կենցրանեական Հայաստանի պիտ անուններն, որ խոշէմ սոսուգանաւորթեան ատենին առ թէւ իրենց հայկական ծագումը չեն կրնար ապացուցնել, նախահայկական ժամանակէն են եւ ըստ հնաւեռորդի՝ հայկական ծագումը չունին Կայնն ըստը է նաև: Արտաշօփի եւ Զարիքացիրին ձեռօք Քրիստոն յառաջ 190ին Մարտաց, Վարց, Խաղ, Խաղեացաց, Մոսինացաց, Կատառվանցաց եւ

Ասուրց ձեռքէն առնուելով՝ հայկական պետութեան հետ միացուած նահանգներուն անուանց նկատմամբ ալ. այնչափ աւելի իրաւունք ունիք առնուած նկատմամբ, որչափ որ պատրիարքներն ունի առաքի անցորդակի կերպով միավին հայ ազգեցութեան ենթարիուած են: Ասով ըստ հըլլանը թէ ունեն հայկական երկրա-նուած, որ դահացոցի կերպով չեն կրնար մեռնուիլ հայկելուն, հարդէ որ պաշտամք առնեն կասահամելի ըլլան թէ ոչ հայկական են, մինչեւ որ հայկական պացուցուի: տարալոյն չկայ որ պատրիարքն անձնական գեպարի մէջ մշտ նկատողութեան առնելու է այս հնարապարութեանը թէ առնեն մը կրնոյ հարազար հայկական ըլլան եւ մեղի համար սոուգաբանօրէն՝ մութ, պատրիարք եթէ հայ լիուորի ատաղին՝ որով կազմուած ե անունը, հայ մասնենքութեան թեման ժամանակին յառ ապահով կորուած է: Այս անուններն առ հասարակի իրենց ամրոջութեամբն՝ հայ լիուորի մեջ հասած բառապանձով մեկնելու ամեն փորդ հարդէ որ այսպահով նկատուի: Բայց պայման հայկական երկրաբառներուն մէկ մեծ մասց մնաթ պատրիարք մասն յարաց պատրիարք հաւանօրէն: Բայց ամեն նախահայկական անուածը ընդ միշտ հայ ազգեցութեան գէմ դնել կրցած չեն, անոնց մէկ մասն յըլթար ժամանակաց հայ կամ նախակամար անուններուն գործածութեան նենէն կեած է: Այլեւայլ կիրպերով լիուոր է այս բանն: Ամենէն սովորականն այն է, որ անուն մը հայերէն (հարազար հայ, կամ պարսկերէնէ փոխանակ) հասարակ անունով մը՝ «Արք», «Պոռուն եւն են անաւորթեամբ» քարդուած է եւ առաջ՝ գէթ կիսով չափ հայ անոն մը յառաջ եկած է, պայսկո զ. օր. Թիւ 183 Կ-ի երկիր՝ Հոսպի մը մէջ ըլլանով կամ Հոսպի մ'ունենալուն՝ *Կոփառահման՝ Կոփառակիր, վերջն Կոփառիս կոչեցան, անոն մը՝ որ հնագոյն Կոփառ վերջն բորգին անգործածական ըստ է. պարփի անուններ են՝ Թիւ 13, 40, 51, 76, 77, 78, 183 դաւաներուն անունները՝ Հովհով. Թիւ 23, 26, 47, 52, 90, 111, 123, 150 դաւաներունը՝ Հորով. Թիւ 153—155, 163, 164, 169, 170 դաւաներունը՝ Գորով (= Արք, Հովհով). Թիւ 12, 17 դաւաներունը՝ Պառով. Թիւ 92, 97, 138, 145 դաւաներունը՝ Պոռով (= Գետ): Թիւ 82, 177, 180, 182 դաւաներուններն առողջ են: Կամ երկիրն իր անունը կ'առնաւր իր վայ իշխող տռհմէն, ուստի մ-ի վերջաւորեալ անուններն, զ. օր. Թիւ 31 Արշումանի (Արշումէ = հին պար. Արշում), անուններ Թիւ 29, 37, 38, 41, 43, 61, 73, 75, 81, 84, 85, 93—95, 98, 105, 122, 174, 175, 188, կամ եւան վերջաւորեալը, զ. օր. Թ. 142 Գորիլլուն, անոն Թիւ 11 եւ 173, կամ երկիրն անունը կ'առնաւր մարդէ մը, զ. օր. Թիւ 100 Արտուրունի (Արտուրէ Հ. էջ 30), անոն Թ. 99—104, կամ բնակիններէն զ. օր. Թիւ 88 Արշումցից՝ «Անշ-էն եղողները, Թ. 86 Մ-րուսունն՝ երկիր Մարտացոց, եւ կամ մէջ գամաւող տերէ մը զ. օր. Թիւ 91 Թառնաւան, 107 Ն-իննան, 70 Զարինաւան, 19 Ն-ինիրու, 184 Վ-րուսունիրու, Այս անուններէն շատ քիչերուն առաջին մասին

հայկական ծագումը բացերեւ է, եւ այս պատճառում շատ ասահամեստական է պիտի դիպոյ թիւն, որոց մէջ բարեկալ անուան մ'երկու մասներ ան հայերեւով մեխունքը են եւ ըստ պատմական տարրերի 34 Տորոտառք, հմտն. թիւ 23(?) 44—46, 50, 52(?) 135.

Քանի որ Արշակունեաց ատելը մեծ բազմութեամբ պարսկական բառեր մասն են հայերեւի մէջ, ուստի հայկականի է թէ նորակազմ երկառուները մասամբ պարսկական առանձներով յօրինած են (Տմթ. ՝ոյն, ՝ոյտ, ՝ոտո, ՝ոտու, ՝ուլու, ՝իեր, ՝որդ, ՝լուս, ՝լին, ՝ուստի եւն վերաւորութեամբ անուններն ե. Հայերի ի մէջ) առամ մասամբ պարսկական յատակ անուններէ անանուած են (ԶԵՐԵՆՆԱՆ. Արտակ-Նեալ եւն)։ Եթէ ինչ ինչ անուններ զուտ պարսկական են, ինչպէս առ հասարակ Փայտակարանի թիւ 133—144 ամեն երկառունեան (զ. օր. Վ-րուտուիր, ՈՒՀԱԿՈՒԹ) եւ Արձակի թիւ 180—131 Անուանի ի հոգոյ եւ Բ-րուտուիրուի եւ Աւայու քառի Մանուններն, սոյց է թէ զասոնք ոչ թէ Հայք առած են նոյն երկիրնեռն, այլ Պարսկական պահփառ ժամանակ էն, երբ այս երկիրներն իրենց ձեռքն ինքն երլու ան ցուցանալ անունների կազմաւած անուանի՝ զ. օր. ՈՒՀԱԿՈՒԹ, սասանեան ժամանակի գրուցք կը լին, իսկ ՝իեր վերաւորուուլ անուանի՝ զ. օր. Վ-րուտուիր Արշակունեաց ժամանակի գործը։

ՅԱՆԵԼՈՒՄ Ա.:

Գետեր ու լեռներ։

Հայ պատմագիրը շատ յաճախ կը բաւականանի իւր, լուս կամ լուսուն, բնուր ըսկելով՝ առաջ անոնց յատուն առ առաջ. այս պատճառուած հնագոյն ժամանակների գետն եւ լըռան շատ քիչ անուած հասած է մայիս Խայզփի են՝ Երբ-ու, թէ արեւմտեանն եւ թէ արեւելեանը։ Ար-օնակ, Սեղարագիտ առ արեւմտեան ևս առ արեւելեանը։ Արանիան. Գայլ՝ արեւմտեան նվիրատայ ճիշդի Եթեղաց գաւառնի մէջ, եւ մու Գոյլ՝ արեւելեան նվիրատայ ճիշդի Խորձնոց մէջ, տես վերն էջ 86. Եթեղ Մեղեդի Տարանց մէջ վերն էջ 189. Մեղ (կարգ Մեղ) Խուս. 31, եւ Տարանց մէջ տես վերն էջ 169. Դիշու եր միւլերով լի. 1. Տարանց մէջ Մեղ Փաւառ. 221, 2. Բուշին, յ. Ամիմին, այժմ՝ Բամանանու, 363է սկսեալ՝ անհման Համայնքոց եւ Պարսից, տես վերն էջ 298, 3. Ձեր, յ. Հըրմաս, արար. Զար, Վոկաց մէջ, այժմ՝ Բոհասան-սու, ՈՒբ օժանդակով՝ ա-

1 Վահացեան քանի մ'օժանդակները տես ԽԱ. 301—Ենուածու ու անոնց զանուած սեղերուն նկատմամբ տես Զ. Հան.։

2 Երանեին եպիփան կը բաներ Մեծ Տոփաց Մասրէ և անապաստ Մասնելով գետայն քայ. անձնելով Ազնեան երկիրը զոյն փաներով լըցուց, եւ Ֆրանտակերու անուան մէջ վարացն մը լընեն եսըք բարձուիր վարչը. “Ես եր մոս ի գետն Մասնելով աղեր ո մի, եւ ծուկ բազուց եւաներն եւն: Ան վերն էջ 125։”

ուստինակ Մոկաց մէջ ԽԱ. 32. այժմ՝ Մէօկսուու, տես վերն էջ 249, 4. Զա՞ վերին Զար. Ճ-րէ Ախունակ (Ախապիօ) կամ Վազ (Յօձա), որ Բաթմանի գրով Խան Դավոլ կը թափի, տես վերն էջ 377. Երանի, իւր օժանդակներով աջակողմէն 1. Մորոց¹, որ Բասեան թափուելով (ԽԱ. 31)² Երամբը կը գետապցնէն (ԽԱ. 33), այժմ Բասեանու, որ Բինեկուէ կու գայ, 2. Տւուազու մէջ Խամք. ՀՀ. 205. այժմ՝ Աք-շայ, 3. Կ-ր-իր գետ Շուաշի մէջ, այժմ՝ Քըզլ շայ. Ճախակողմէն 3. Ախունակ (Ռեսենիւով) ԽԱ. 34 ու բուր մէջ Խան 75. Խոր. 117, 118, 122 (աւել. Ախունակ գետայութեան), այժմ՝ Սրբա- վրա-շայ, 4. Քուուզ (Ազարշապատու քով) Խոր. 90, 144, 145, Ժեռոյ՝ Քուուզ (որ Կիրէ կու գայ) ԽԱ. 34 եւ Քուբ-ոյ Հուշ՝ Վարդ. աշխ. 422, այժմ՝ Ապարան-ուու, 5. Բուր Վարդարա- պատու քով, զըր միայն Կորին 21 կը յիշէ. տես ՀՔ. 69, 4. Սունե-ու (Վարդարապատու եւ Գրու- նյ քով). տես վերն էջ 377, 5. Հրազդան երեւա- նին քով, այժմ՝ Զենիփ-շայ, Զանգս եւն, 6. Աւոր Դրենոց քով, այժմ՝ Գառնի-շայ, 7. Արտօնի Ծորորի գատմին մէջ ԽԱ. 34, Սադարկի գով. Ք. Խենան գետերն, ինչպէս նաև Մեղրի գետն Արեւելք գետաւանն մէջ, Աղունու դեան ԽԱ. 33 (Ակերա կամ Ակիարա) եւն, հմտն. Ակերա Միասնակ Էջ 4. Կուր Փաւառ. 15, 210, 211, Խոր. 57 եւն, յ. Կորօս (Կիրօս Պատու. Պոմպ. 7. 34, Ապարանան Սիհը. թ. 108), վացց. Մորուարի Brossel Description էջ 134, իւր օժան- դակներով որ են Աղուն-ոյ հետ Ցոշ. Կիթ. 138, կիր. 107 կամ 107 Անորուպու գատարի մէջ տես վերն էջ 307, այժմ՝ Ապարանա, եւ Հ-ինու Արտուր մէջ Երիշ. 58 եւն Գետերու այլ անուններն տես Խամք. Հանիստոն. Ա. 108—158։

Լ-էմիկ. Ալյարտանահանգին մէջ՝ Մոռէէ³ (աւել. Մասեաց, Հյու. Մասիս) Արտօն. 576, ԽԱ. 34, նաև Աշուն Աշուն Մոր. Կոչուած Խոր. 58, 139, ԽԱ. 32, Արժ. 254, Երապացոց Արտա- պատանան մընք, Մասեացնտ գաւառին մէջ. Աղունու դեան ԽԱ. 33 (Ակերա կամ Ակիարա) եւն, հմտն. Ակերա Միասնակ Էջ 4. Կուր Փաւառ. 15, 210, 211, Խոր. 57 եւն, յ. Կորօս (Կիրօս Պատու. Պոմպ. 7. 34, Ապարանան Սիհը. թ. 108), վացց. Մորուարի Brossel Description էջ 134, իւր օժան- դակներով որ են Աղուն-ոյ հետ Ցոշ. Կիթ. 138, կիր. 107 կամ 107 Անորուպու գատարի մէջ տես վերն էջ 307, այժմ՝ Ապարանա, եւ Հ-ինու Արտուր մէջ Երիշ. 58 եւն Գետերու այլ անուններն տես Խամք. Հանիստոն. Ա. 108—158։

1 Հայ. Խանը կը նշանակէ Կոսուի, Կափամարտ. գետայն անուած գետաւարա կրնայ ասոր հետ գործ ու ենայու. 2 Գետայն վաս անորու անցելութիւն մը կը հու ասու ԵՀԱ. ZDMG. 56, 113. Սմանաւ միւրուած ընկերունց նկատմամբ տես Սի. էջ 119, ուր սակայի գետայն մէջ բարդերւանդ երթալու ծամբուն լի արտուրի։

3 Յառ. Խոր կը նշանակէ Հրազդան կրնայ ասոր հետ գործ ու ենայու. 4 Գետայն վաս անորու անցելութիւն մը կը հու ասու ԵՀԱ. 56, 113. Սմանաւ միւրուած ընկերունց նկատմամբ տես Սի. էջ 125։

դաս (Բաեկաղիդ-Դիհաղին). Եղբար՝ ըլուր կողովունիք մէջ. Վ-րում մեծ լիս մը Փաւաստ. 252 (Բարգեւանդացի մէջ). Ծովակէ՛ Դիրիանիս ըստած յեռը Բասանոյ մէջ, Հասանկաէին Հիւսիսանին կողի՞ Ակոմի և Ակոմիոն գիւղերով. Դէյ այցէ՛ Առագրեկէնից մէջ Նորու, այժմ՝ Ալբ դաշ՝ Արածանոյ աղբերաց կողմը հման. Փաւաստ. 192 և ԽԱՍ. 34, Ցունաց Նիգարչը Սարար. ՊԼ. 522, 529, Պաղում. Էջ 983, Ծաղկան գաւառի մէջ. Տուրութեարա Հասհանգին մէջ. Արման ԽԱՍ. 31 (*Ազմանկիր առ Արման Եւրամբ, որ կոչի Կատար Երկրի. յորմէ յոյժ բնեն աղրիւրը), այժմ՝ Բինդեօլ գաղ. ՄԵՎՐՈՒ-Մ Մարդացոյ մէջ ԽԱՍ. 31. Այժմոյնու բնտ մէջ Կարսոց եւ Մարգաղց ԽԱՍ. 31. Ք-րէ Յօդի. Մամիկ. 28, սեռ. Ք-րէ Յօդ Ազմա- 606, Զենոն. 36, բացաս. ի Քորեա Յօդի. Մամիկ. 38 Տարանոյ մէջ, այս լին որոն վլան էր Աշուշառ. Մահա- վորի եւ Մահա- բար Տարանոյ մէջ. Ազո- լիսուն Թուլմ. Մեծով. Խամենանի քոյ ՀՀ. 128, Աղոնտին մէջ՝ Անձէշի քոյ. Եւսուն Տարանոյ մէջ Զենոն 28. Բարձր Հայոց մէջ՝ Անու Ան- հայ Եղիղեաց գաւառին մէջ. Պահէ՛ Գոյշիւրու- Մանանացոյ մէջ, Արմանացոյ Բերդ՝ աղ. Մե- ռուն եւ Արմանացոյ Դարանացոյ մէջ. 2որդսրդ Հայոց մէջ՝ Կուն (շատոն Կոնցերայ) Ասող. 276 ընդ մէջ Հաշտենից, Ծոփաց եւ Խորձենոյ. Աղճեաց մէջ՝ Ամբ տես վլրն էջ 127. Տայոց մէջ՝ Պ-րէ յուն (սեռ. Պարխարայ) Փաւար. 219, 220, Խոր. 74, ԽԱՍ. 35, Լասարի. 62, Պատ. Արաց 33, յու. Ալարունդրչ Սարպան ՊԼ. 528, տես ՀՔ. 66, 508 եւ վերն էջ 376բ. Վասպուրականի մէջ՝ Ըստունուր Խշտունաց մէջ՝ Վասու ծովուն Հա- րաւակովք. Աւտուոյ կոտր. Ավանի՛ ընդ մէջ Անձեւացեաց եւ Աղբարի. Աւորդ (սեռ. Վարս- դայ) Խոր. 302 (Պատ. Համիսիմ.). Արձր. 50, 2 4, 253, 254 եւ Տասպ գաւառի մէջ, այժմ՝ Վարագ գալ. Խորուոյ մէջ՝ Սորուոր² Փաւաստ. 22, 24, Խոր. 300 (Պատ. Համիսիմ.). Ասորական պղեր Համեմատ. Աղող³ Բերկրացիք⁴ գաւառին մէջ. Սիւնեաց մէջ՝ Կորունուր բլուր Եղիշ- ի Խոյ Աղահէնք գաւառի մէջ՝ Կուսու-ի-խալոց Վայոց Ճայոց մէջ. Արցախուն մէջ՝ Դիլուոյ. Գոյգարց, աւելի ճշշ Վաստանին մէջ՝ Արման Պատմ. Արքե- լեանց Խնճիմ. Քոյ ՀՀ. 363, Քարա. Արմ- լու Բրոստ. Description էջ 195. Այս անուններուն մէջն միան Ազատ, Գայլ, Կարմիր, Մեծամար, Տղմաւ նոյն- պէս նաև Աթուու Անահուայ, Արձն, Գայլամա- զուա, Դիբ մայրի, Ծիրանիք, Ցուու լուսի, Ցուու լուսի, Ակոմի և Ակոմ կամ Կեւս- մառ Ապիկի.

¹ Կերեւայ թէ անուն նոյն է Ալ գի զի մի անուանը հետ. Արդիւու Կողմերը՝ Մեծօսից մօն ինձիք. ՀՀ. 508. Այս պարապայն Ալուս գրուած ըլլառու է՛ փախանի Ալուսի, որ սեռականն է Ապիկ. եւ Ալուս լինան ԿԵՍԱ- մառ Ապիկ:

² Տես Հեղինեակն գերը. Բանասիրաց 40ր ժողովն առի Հրատարակեալ գրութեան մէջ էջ 76:

³ Անդ:

⁴ Տարբեր այն Բերկին, որ է Վանաց լին Հիւսիս- արեւելքան անկի. Ֆլ:

Կառուքախաղաց, Մահու բլուր (ագարակ), Քըրա- րաշին, Քըրիէ՛, Անուն եւ Աղարազ անունները հայերէնով կը մեկնուին գոհացոցից կերպով. մէկանները մեծ մասամբ ոչ հայտնիկան պիտի ըլլան: (Ըստ Անունիվէլի)

Հ. ՀՈՒԲԵՌԱՆ



ՄԱՅԻՆ ԱԽՈՍԱԿԱՆ

Politische und Kirchengeschichte Armeniens unter Ashot I. und Smbat I.

Von Dr. Hagob Thopotschian. Berlin 1905.

Տարի մը յառաջ Մեծապ. Հեղինակ Արmenien vor und während der Araberzeit Համառօս ուսումնասիրութիւնն մը Հրատարակեց “Հանգէս Հայագիտաթեատրում” մէջ (II. էջ 50—71). Այն թերթին մէջ Հրատարակուեցաւ նա եւ Մ. Ղազարեանի Արmenien unter der arabischen Herrschaft bis zur Entstehung des Bagratidenreiches լաւագյուն եւ ընդարձակագյուն գործը (II. էջ 149—225): Ահա Կարծեն թէ ասոնց շարունակութիւնն է, որ կ'ընծայէ Յ. Թօփէեան իւր առ աղիկայ ուսումնասիր թեամբը: Արշափ ալ գրքին վերնագիրը Աշուա Ա. յ եւ Միասա Ա. յ մամանակի քաղաքական ու եկեղեցական պատմութիւնը կը խոստանայ, բայց եւ այնպէս զանց շըներ Աշուա Ա. էն անընդմիջապէս յառաջ Հայաստանի քաղաքական վիճակին փայ համառօս ակնարկ մը նետեկու: Գործին ամբողջութիւնը կատարեալ կը գործէ Բագրա- տոնի ցեղն ծագման ու զարգացման պատմութիւնը, որ որչափ ալ բաւական ինսալով եղած է, սակայն ինչ ինչ լուսաւորուելու կետեր տակարան կը մնան: Չոր օր. Արշակ Փոքրի (ըստ Աննառնի) Հայաստանի վրայ թագաւորելը կննայ պատմական համարուիլ. Հետեւ Արար- բագարատ Փառաւագեանի թագավիր ասպիտութեան եւ այլ պատուց ծագումը այս դեպքէն Կարելի՛ է յառաջ բերել կամ ասոր կապել: Իսկ թէ Հայաստանի սպարապետութեան պատիւը դ. գարուն Բագրատունիներէն Մամի-

¹ Մէկան անուններն (ինչպէս Ախուտի, Ա-ն-ի- բաբ եւ) մեն ք. Համի մէջ. ամսով նիմին ինչի՞ն Համիս. Ա. 54—107. ‘Աղասեա’ St. Martin Mém., 1, 36—65: Montagnes et Rivieres.

² Այս աշխատութիւնը, Mitteilungen des Seminars für orientalische Sprachen zu Berlin⁴ պարբերականին մէջ Հրատարակած է (Ը. տարբշչան 1905. Մասն Բ. Արքանունները Ախուտի ուսումնասիրութիւններ էջ 98—215): Տ էջ 841 ապ. Անհետ. 1802: